

րական աշխարհիս տրտմութենէն՝ և ե-
րեակայական զուարճալի աշխարհի մը
մէջ կը մոցընէ : Ոճոյ վայելչութեամբ՝
կարապետ մ'է Վոլդըր Սգողի, պարզ,
փափուկ և հանճարեղ զուարճաբանու-
թեամբ՝ Զերվանդէսի, Մոլիերի և Լա-
ֆոնդէնի . զուարճաբանութիւն մը՝ ո-
րով այս չորս բանաստեղծքս գերազան-
ցեցին ամեն դարուց և ամեն ազգաց
մատենագիրները : Արիոստոյ գրեց նաև
կատակերգութիւններ և երգիծաբա-
նութիւններ, այլ այնչափ չյաջողեցաւ
ասոնց մէջ՝ իր ներողամիտ և գրեթէ
անտարբեր բնաւորութեանն համար .
Տանդէի պէս Հարրատացուց ազգային
գաղափարաց գանձը . սակայն իր գրա-
գիտութեան պիտանի գրուածքն՝ ունին
նաև բարոյական և քաղաքազիտական
օգտակարութիւն մը, որով ազատեց
իտալական դպրութիւնը, մանաւանդ
զուարճաբանութիւնը՝ այն ցածութենէն՝
յոր շատ անգամ կ'ինկնար : Ինչ և իցէ՝
մեծ բանաստեղծ մ'է Արիոստոյ, և շատ
աւելի վեր քան ինչ որ սովորաբար դա-
տուի : — Պետնի (1536) ոչ նշանաւոր
որպէս Արիոստոյ, նոյնպէս անուանի
է զուարճաբանութեամբ : — Իսկ երկ-
րորդական կարգի քերգողք և արձա-
կաբանք են, Պուչելլայի (1449-1514),
Սաննաձարոյ (1458-1530), Պիպիոն-
նոյ (1470-1520), Դրիսախնոյ (1478-
1550), Կուխտիչիոնի (1480-1541),
Մոլցա (1489-1544), Բեռն . Գասոոյ
(1493-1569), Ալամանի (1495-1556),
Տելլա Գազա (1503-1556), Աննիբաղ
Գարոյ (1507-1556) : Բանաստեղծից
մէջ արժանի է յիշատակութեան և
տիկինն վիկորիա Գոլոննեա, Բեսդա-
րայի մատնիչ կոմնին կինն . վերոյիշեալ
բանաստեղծներէն վերադասելի է իր
ազնիւ և ստոյդ սիրոյ երգերովը :

Իր շարունակուի:

Բարոյական և քաղաքական տնտե-
սուրիւն :

(Տես Երես 72 :)

ՎԵՇԱՍՏԱՆԵՐՈՐԴԻ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ապրանաց գինը կանոնադրեալ և ընծայու-
րեան և խնդրողուրեան համեմատ :

Գումարման նախընթաց շաբաթը
շատերուն ակնկալութեան համեմատ
չեղան բաները, այլ բազմաց կարծա-
ծէն աղէկ անցան :

Գործաւորներէն քիչ անձինք թո-
ղեր գացեր էին երկիրը վասն զի ապ-
րուստի սղութիւնը Գաղղիոյ մէջ ընդ-
հանուր եղած ըլլալով՝ ամենայն սպառ-
մունք ամենուրեք նուազեր էին . գոր-
ծաւոր մը մէկ տեղէ ուրիշ տեղ երթա-
լով՝ ուր անծանօթ էր, աւելի քիչ բաղդ
կրնար ունենալ զբաղանք դտնելու . ա-
նոնք միայն աւանէն դուրս ելեր էին՝
որոնց ծնողքնին ուրիշ տեղ ըլլալով
կրնային յուսալ այս նեղութեան ժա-
մանակէն ազատիլ 'ի ծոց իրենց ըն-
տանեացը : Որով շատ քիչ գործաւորք
հրաժարեր էին իրենց ձեռակերտի աշ-
խատութիւններէն . երկրին ուրիշ ա-
մենայն արուեստները նեղութեան մէջ
էին և աշխատաւոր ոչ միայն չէին ու-
զեր՝ այլ և արձրկեր էին . գալով զբա-
ղանաց զոր շատերը գտեր էին 'ի Միլը-
պոյ՝ առժամեան զբաղանք էր հասա-
րակութեան վեհանձնութեամբը և բա-
րեկեցիկ կալուածատեարց մարդասի-
րութեամբը մտածուած կարօտ ընտա-
նեաց հաց տալու համար . պէտքը դադ-
րելով կարելի չէր ալ աւելի երկնցնել
այս զոհերը :

Ուստի ամենքը գործատան բացուի-
լը լսելնուն պէս վազեցին 'ի ձեռա-
գործարան . շատ քիչ գործաւորք պակ-
սեցան գալու . վաճառուց փնտըռուիլը
քիչցեր էր և գիները չէին բարձրա-
ցած : Այսպիսի պարագայից մէջ տեալը
չէին կրնար առաջուան չափ գոր-

ծաւոր պահել, այլ աշխատութեանց ընդհատման ժամանակ ձեռագործարանին մէջ բարեկարգութիւններ ըրեր էին որով ծախքերնին կը նուազէր. այսու կը յուսային իրենց նախանձորդներէն աւելի շահ ունենալ և դիւրին դուռն բանալ արդիւնաբերութեան։ Այս յօյաը գործաւորաց վրայ ունեցած կարեկցութեան հետ յարակցելով՝ մաքերնին դրին ամեն ներկայացողներն ընդունելու, 'ի բաց տռեալ քանի մը խեռ բնաւորութեամբ անուղղայ անձինք։

Մ'իւս կողմանէ վաճառման ներկայ գնոյն և հին գնոյն մէջ եղած տարրերութիւնը չէր ներեր որ Պ. լընուար և Տիւպիւսոն նոյն ռոճիկը տան՝ ինչ որ էր հացի պակասութենէն առաջ. իմացուցին գործաւորաց այս պատճառները, որ արդէն Տիւբրէի խօսակցութիւններովն ըստ բաւականի հասկանալի եղեր էին իրենց. ուստի այս նուազումը ցաւեր արթընցուց, բայց տրտունջ չիպատճառեց. արդէն իսկ կ'ենթագրէին և ամենայն ոք աշխատութիւն ունենալուն վերայ գոհ՝ երջանիկ կը համարէր ինքզինքն այն պայմանով իսկ ստանալուն վրայ։

Այս գոհութիւնն ուրիշ պատահարով մ'ալ աւելցեր էր. ցորենի նոր աժնութիւն եղեր էր՝ շարաթ օրը վաճառանոցին մէջ նախընթաց անդամներէն աւելի զգալի, և գուշակել կուտար թէ քիչ ատենէն աւելի ևս պիտի աժըննար։ Երկրորդ օրը վարժանոցին մէջ Տիւբրէի սովորական ունկնդիրքը սպասած ժամանակնին այս բանիս վրայ կը խօսակցէին. և կը ջանային այն իրաց յարմարցընել Տիւբրէի արտադրած սկզբունքը։ Տիւբրէ երբ հասաւ՝ սկսաւ ուրախակցութեան քանի մը խօսքեր ըսել ունկնդրաց օրական պատահարաց վրայ. և վերջին դումարման նիւթը շարունակելու վրայ էր՝ մինչդեռ Միքայէլ Դէրքիէն խօսքը կտրեց այս հարցմունքով։

— Պ. Տիւբրէ, ըստ, կատարելապէս հասկցանք ինչպէս իրաց գնոյն միշտ

'ի սովորական գին միտելն, և թէ ինչ պէս առատութիւնն ու սակաւագիւտութիւնն փոփոխելի կ'ընեն ընծայութեան մէջ եղած կապը. բայց հիմա դէպք մը կայ առնուազի օր ըստ օրէ, միշտ սպառումն ըլլալուն համար, և հետզհետէ աւելի պիտի նուազի ինչուան որ հունձքն համնին. սակայն հակառակ այն սկզբան որ իրաց գինն ըստ առատութեան կը պակսի և ըստ նուազութեան կ'աւելնայ՝ ահաւասիկ ցորենի գինը երկու ամսէ ՚ի վեր կ'աժըննայ. քանակը կը քիչնայ և գինը կ'իջնէ. ինչպէս բացատրելու է այս բանս։

— Շատ դիւրին է, Միքայէլ. ցորենոյ առատութիւնն ու սակաւագիւտ ըլլալը ըստ կամս շինուած վաճառուց նման չէ, որոնց ըլլալուն կամ չըլլալուն նկատմամբ առ ժամս անհանդիստ կ'ըլլանք միայն, որովհետեւ ամեն օր աշխատանք կ'արդիւնաբերի. ընդ հակառակն ցորենը տարին մէյմը կը հնձուի և անիկա պէտք է բաւէ բոլոր տարւոյն համար. ուրեմն ցորենոյ քանակը մէկ ժամնակի մէջ տրուելով՝ համեմատական է որչափ ժամանակի համար օր պիտի ծառայէ. այսպէս հնձոց ժամանակ՝ երբ հնձուած ցորենն ամբողջապէս ցորենատունն էր՝ արդեամբ նուազագոյն էր քան ինչ որ հիմա. վասն զի ան ատենուան եղածը տարւոյ մը համար բաւական էր, մինչդեռ հիմակուան մնացածը առ առաւելն երկու ամսուան պէտքը լեցընելու կը բաւէ. արդ որովհետեւ զրսէն շատ ցորեն բերուած է, մնացած քանակն համեմատութեամբ բազմապատիկ է։

— Իրաւացի է, Պ. Տիւբրէ. կը տեսնեմ օր բանի մը քիչութեանը կամ առաւելութեանը յարգը գիտնալու համար բաւական չէ այնմ ինչ քանակով դանուիլը, այլ գլխաւորապէս պէտք է գիտնալ թէ այնչափ քանակով որչափ պէտք պիտի լեցուի։

— Աս ալ կ'ըսեմ, վրայ բերաւ Տիւրիէ, որ ցորենոյ գնոյն ճիշտ կանոնաւորիչն՝ ինչպէս նաև սպառելի ամենայն իրաց, ընծայողութեան և խնդրողութեան կապն է քան թէ շատութիւնը կամ քիչութիւնը։ Ցորենոյ գնոյն յանկարծական փոփոխութիւններն որ կը հանդիպին ստէպ՝ այսմ' աղէկ ապացոյց է։ այսպէս 1845էն 'ի վեր հունձքը չափաւոր է և սպառման բաւական չէ։ բայց մարդիկ չէին ուզեր հաւտալ, որով խնդրողութիւնը շշատնալով՝ ցորենոյ գինը առանց զգալի աւելնալու մնաց. միւս կողմանէ 1846նո եղած պարտուց հատուցումը տրուեցաւ հունձքը վաղահաս ըլլալով, որ զրեթէ սովորականէն ամիս մ'առաջ հասեր էր. բայց ասկէ հետեւցաւ որ այս վերջին հունձքը տասուերկու ամսուան տեղ՝ տասուիրեք ամսուան պէտք էր բաւէր՝ որ դժուարին էր։

Ի սկզբան տագնապը քիչ եղաւ այս նկատմամբ. ցորենին վաղահաս և ատոքահատ ըլլալը խարէական վստահութիւն մը ազդեր էր. սակայն ամսուան տաքութիւը շատ սաստիկ ըլլալով և շուտ վերայ հասնելով, և որովհետեւ խոնաւութիւն չէր ծըծած՝ գնել ուզողները չափաւոր գին տուին, և չափելու ժամանակ ինչ որ տեսակին վերայ շահեր էին, առաւելաւն հանդերձ կորսընցուցին քանակին վերայ. նախ և առաջ ոչ ուզեց հաւտալ հնձոց անբաւական ըլլալուն, վասն զի մարդիկ դէշ պատրաստականութիւն մ'ունին խարուելու, մանաւանդ ամեննեին չեն ուզեր հաւտալ բնական դիպուածոց, և յանցանկն իրենց նմաննացը վրայ կը ձգեն։

— Բայց, Պ. Տիւրիէ, ըստ լէոնարտոս. ինչպէս կարելի է որ մեր մէջը հացի նուազութիւն ըլլայ. Գաղղիա սպառածէն շատ աւելի բերք առաջ կը բերէ և ապահով է որ յաջող տարիներու մէջ երկու երեք տարի իւր բնակիչները մնուցանելու չափ բերք կ'արդիւնաբերէ։

— Շատ մեծ և վտանգաւոր սխալման

մէջ ես, և եթէ երկրագործ ըլլայիր այսպէս չէիր մտածեր. ոու կը կարծես թէ Գաղղիա ամեն տարի սպառածէն շատ աւելի բերք կը բերէ. արդ ինչ կ'ըլլայ այդ աւելորդ ցորենը. կարծեմթէ գետչեն նետեր, և ոչ իսկ կ'այրեն։

— Դուրս չենք մի խաւրեր։

— Առանց ապացուցի կը խօսիս, լէոնարտ. բայց ես կ'ապացուցանեմ քեզի 41 տարիէ 'ի վեր տէրութեան կողմանէ մեծաւ խնամքով հաւաքուած վկայագիրերով. արդ հաշիւ ընելով կը գտնենք որ այս 41 տարուան շրջանին մէջ գաղղիա 18,450,000 եկտոլիտը ցորեն դուրս զրկած է, և 55,750,000 եկտոլիտը ներս ընդունած է. համեմատելով յաջող տարիներու մէջ դուրս խաւրածը՝ ձախորդ տարիներու մէջ ներս ընդունածին հետ, կը գտնենք որ 41 տարուան մէջ միջին հաշուով, տարին 909,756 եկտոլիտը դուրս խաւրերէ. աս աստինկ ըլլալով ինչպէս կարելի է ըսել թէ Գաղղիա սպառածէն շատ աւելի բերք կը բերէ, մինչդեռ պէտքը լցունելու համար հարկ է որ ամեն տարի գրաէն միջին հաշուով 900,000 եկտոլիտը բերել տայ։

— Ամենսեին չէինք կարծեր, ըստ հանդիսականներէն շատերը։

— Ահաւասիկ աստինք ստոյգ ապացուցութիւնք են, վասն զի պաշտօնական վաւերագրութիւն ունին. հիմակուան ժամանակս հաւասարի է թէ Գաղղիոյ մէջ ցորենի սպառումը տարին 120 միլիոն եկտոլիտը է, յորմէ 'ի բայց հանելով սերմանացանութեան համար կարենոր եղածը, զրեթէ 330,000 եկտոլիտը պէտք է օրական գործածութեան համար. ուստի Գաղղիա միջին հաշուով 41 տարիէ 'ի վեր 900,000 եկտոլիտը ներս ընդունելով կը տեսնէք որ պէտք ունի ժողովրդեան զրեթէ եռօրեայ ապրուստին համար ամեն տարի գրաէն ցորեն առնելու։

— Ըստ այսմ, ըստ Սոմոն, Գաղղիա իր գործածութեանը համար բաւական ըլլալիք ցորեն չիհաներ։

— Ոչ, Սոմոն. չիկրնար բովանդակ

բնակչացն ապրուստին բաւեցընել, եթէ նաև իր գաւառներէն շատը ցորենին նուազութիւնն ուրիշ ուտելեզօք լեցընելու ըլլան. բայց սակայն անցողաբար այս ալ կ'իմացընեմ քեզի թէ գաղղիոյ 37 միլիոն բնակչաց մէջէն 26 միլիոնը միայն ցորենի հաց կ'ուտեն. 11 միլիոնը կ'ապրին հաճարախառն ցորենով, հաճարով, գարիով, սև ցորենով, եգիպտացորենով, շագանակով, գետնախընձորով և քանի մ'ուրիշ ալիւրախառն նիւթերով: Ինչ որ ալ ըլլայ, այս զանազան սպառմանց հաշիւը բըռնելով Գաղղիա սովորական ժամանակ գործածած ցորենէն քիչ մ'աւելին ունի: Ահաւասիկ՝ օրինակ իմն, ինչ որ կը յառաջադայի շատ մը տարիներէ ՚ի վեր եղած դիտողութիւններէ. սովորական ժամանակ տարեկան հունձքը 11 օրուան ուտելիքի յաւելուած կը չնորհէ բոլոր Գաղղիոյ համար. չափաւորապէս յաջող հունձքը մը՝ հնգետասանօրեայ, յաջող հունձքը՝ քսանուերկու օրուան համար. իսկ ամենայաջողը՝ երեսուն ու վեց օրուան համար, և քիչ անգամ աւելի: Զախորդ տարիներն ալ համեմատութք գրեթէ նոյնչափ նուազ կու տան, ուստի յաջող տարեաց աւելի տալուն համեմատ ձախորդ տարիները պակաս կու տան:

— Սակայն, վրայ բերաւ Սոժոն, ոմանք կ'ըսեն թէ երկու երեք տարուան բաւելու չափ աւելցուք կը մնայ. բայց կը դիտցուի արդեզք յաջող և ձախող տարիներուն տարբերութիւնը:

— Այո, կը գիտցուի. վասն զի ամեն բան կը յիշատակուի, և այս նկատմամբ եղած դիտողութիւնները կ'ապացուցանեն թէ մենք անչափապէս լաւագոյն վիճակի մէջ ենք քան զմեր հայրերը: Ատեն մը գրեթէ ամեն երկու տարի մէյմը սով կը տիրէր Գաղղիոյ մէջ:

— Ի՞նչպէս կարելի է, աղաղակեցին հանդիսականք:

— Այս այսպէս է, բարեկամքդ իմ. երկոտասաններորդ դարուն մէջ 51 սով կը համրուի: Անգղիոյ մէջ 1049էն ին-

չուան 1355, որ է ըսել 306 տարուան ընթացքի մէջ 121 սով կը համրուի: Այսօրուան օրս մշակութեան զարգացմամբը վիճակնիս շատ աւելի հանգիստ է. գիտուած է որ մէկ գարու շրջանին մէջ գրեթէ 50 տարի յաջող կամ սովորական հունձք կը հանդիպի, 30 չափաւոր, 10 ձախող և միայն 10 ամենածախող: Կը տեսնէք որ Նախախնամութիւնը կը բարեխառնէ գէշ տարիները աղէկներու հետ. կ'ուզէ միայն հասկըցնել մարդկանց թէ ինչպէս նախատեսութիւնն օգտակար է. Սուրբ գրոց եօթը գէր և եօթը նիհար կովերուն պատմութիւնն է. վասն զի դիտելով կը տեսնենք նաև որ աղէկ հնձոց շրջանէն ետքը չափաւոր հնձոց շրջանը կը յաջորդէ:

— Բայց, Պ. Տիւբրէ, ըսաւ վիէտլէն, որովհետև Գաղղիա սովորական ժամանակի մէջ սպառածէն քիչ աւելի կ'արդիւնաւորէ, ինչպէս կարելի է որ միջին հաշուով դրաէն 900,000 եկտոլիտը ցորեն առնելու պէտք ունենայ:

— Վասն զի ցորենը միայն մեր ապրուստին համար չենք գործածեր, այլ նաև կենդանիք սնուցանելու համար. առատ տարիներ երբ ցորենն աժան է՝ պահելու տեղ մեծ մաս մը ուրիշ բաներու կը գործածուի. գարէջրոյ գործատունք, զտարանք, մրուրի և նաշինի գործարանք շատ ցորեն կը գործածեն:

— Անիրաւութիւն է, յարեց վիէտլէն. պէտք չէ թողուլ որ մարդուս ապրուստին ծառայածը ուրիշ բանի գործածուի:

— Սխալդ պիտի տեսնես, վիէտլէն. դարէջրոյ գործատունք, զտարանք, մրուրի և նաշինի գործարանք, և այլն, են ընդհակառակն երաշխաւորութիւն ընդդէմ սովոյ. որչափ աւելի ըլլան՝ այնչափ աւելի երաշխաւորեալ ենք: Կը տեսնեմ որ կը դժուարիք հաւտալու բայց հիմա կ'ըմբռնէք: Երբ երկրի մը մէջ այս գործարաններէն շատ կան, ցորենոյ մշակութիւնը կը կանոնաւորի զանոնք զբաղեցնելու համար, վասն զի ամենքը կը մշակեն՝ երբ ապահով են

թէ պիտի ծախուի . ուստի անոնք վաճառման յաւելուածոյ դիւրութիւն մը տարվ ցորենը կ'աճեցնեն : Բայց եթէ հայի նուազութիւն վրայ գալու ըլլայ՝ ամենայն սպառումն բաց'ի հացէն շուտ կը պակսի . ցորենով աշխատող գործատունք կը դադրին գործելէ , ևս առաւել որ ցորենոյ սղութիւնը կ'աւելցընէ իրենց արդիւնաբերութեց գինը . անանկ ատեն իրենց պէտք եղած սովորական ցորենը ապրուստի գործածելի կ'ընեն : Կը տեսնէք ևս որ այս՝ ինչպէս ուրիշ պարագայից մէջ լաւագոյն երաշխաւորութիւնը հաստատեալ է ազատ կարգաւորութեան վրայ , որով ամեն բան իրեն բնական ընթացքին մէջ ըլլայ :

— Կը սկըսիմ հաւատալ , Պ . Տիւբրէ . բայց որովհետեւ գաղղիա կանոնաւորապէս սպառածին չափ չի յառաջբերէր՝ ինչո՞ւ համար աւելի չեն մշակեր . շատ երկիրներ կան որ կրնան ցորենը բերել և չեն տնկեր :

— Պարզ պատճառի մը համար , Վիէոլէն . վասն զի ցորենի՝ ինչպէս նաև ամեն բանի համար խնդրողութիւնն է մշակութիը սահմանող , վասն զի տրն . կելը ծախելու համար է . եթէ ցորենը բերել տալը բան մը չաժէր՝ պէտք եղածէն շատ աւելին կը մշակուէր փճացընելու վտանգաւ հանդերձ : Բայց որովհետեւ 17 գր . եկտոլիթար միջին գինը՝ որ սովորական տարեաց գինն է , ծախքերը միայն կը դոցէ , մշակողը չեն յորդորուիր իրենց բերքը շատցընելու , վասն զի այն ատեն ընծայութիւնը խնդրողութենէն աւելի ըլլալով վաճառման գինն ալ ծախքերնին չի գոցեր . ևս առաւել չի գոցեր այս նոր բերոց ծախքեր շատցընելով առաջ գալուն համար : Լաւագոյն երկիրները ցորենի համար կը մշակուին . աւելի ցորեն ստանալու համար ստորնագոյն երկիրներու պէտք է զիմել և աւելի աշխատիլ ու պարարտացընել : Մէկ պատճառ մը միայն կրնայ շարժէց ըլլալ ցորենին շատնալուն , որ է ժողովրդեան աճիլը , որով

նոր խնդրողութիւն կը յառաջագայի և թող կու տայ մեծամեծ զոհեր ընելու :

Ուրիշ պատճառ մ'ալ արգելք կ'ըլլայ այս արդիւնաբերութեան շատնալուն , այսինքն թէ ծախքերը շատցընելով օտար երկիրներու հետ կերպ մը նախանձաւորութեան իյնալ՝ որ աւելի աժան ցորեն կրնան առաջ բերել , ուր ցորենի համար անբաւ մեծահարուստ երկիրներ կան , և խնդրողութիւնն ալ նուազ է ու աշխատութիւնն աժան : Այն ատեն տեղափոխութեան ծախիւն հանդերձ այս ցորենները քան զմերը լաւագոյն հաշուով կը ծախուին մեր վաճառատեղեաց վրայ . մեր ցորեն մշակողը կրնան փճանալ , դադրիլ ցորեն առաջ բերելէ կամ նուազ քանակով արդիւնաւորել : Բայտ այսմ սովորական պիտոյից համեմատ արդիւնաւորելով գոհ կ'ըլլանք , ծախորդ տարեաց պակասը թողլով յօտարաց լեցընել :

— Մեր մշակողներն իրաւունք ունին , ըստ լէոնարտ , վասն զի վերջը վերջը՝ շահերնին սպառողաց հետ կից է . սակայն եթէ օտարին արդիւնաւորութիւնը կրնայ բաւական ըլլալ մեզի հանդիպած պակասը լեցընելու , ինչպէս կ'ըլլայ որ այս տարի դաղղիա ցորենը պակսեցաւ :

— Այս ալ սխալ կարծիք է , լէոնարտ . ուտեստք կրնան առ ժամս անբաւական ըլլալ , բայց ցորենն երբեք պակսած չունի , և ոչ իսկ պակսելու մօտ եղած է :

— Ինչո՞ւ ուրեմն ցորենի գինն այն . չափ բարձրացաւ :

— Վասն զի ամենքը վախցան , և փոխանակ մտածելու վախէ բոնուեցան : Արտունձէն ետքը ցորենի եկտոլիթը 20 ֆրանքով կը ծախուէր . քանի մ'ամիս ետքը 36 ֆրանքով կը ծախուէր , և փետր . ամսոյն մէջ 48 ֆրանքով՝ վախըլլալուն համար . վասն զի հունձքը ոչ թէ սպառելու մօտ էր նոյեմբերի մէջ . իսկ փետրուարի մէջ ամեննին : Բայց ինչ կը հանդիպի ծախորդ հնձոց ժամանակ . ամենքը վախով կը պաշարուին .

կը վախնան թէ ցորենը պիտի պակսի կամ սուղ պիտի ծախուի և իրաւցընէ պէտք եղածը կը ջանան սուղցնելու համար : Կ'ուղեն շահ ընել այն ժամանա . կին երբ գինը շատ բարձր չէ և պաշար զիզել . վաճառանոցները կը վազեն և յանկարծ խնդրողութիւնը մեծապէս կ'աւելնայ , ինչպէս որ խուռն բազմութիւն կար վերջին վաճառահանդիսին , բազմագոյն ևս պիտի ըլլայ յաջորդաբար . վասն զի ամենքը վախերնին մէկմէկու կը հաղորդեն և ձայները շրջան ընելով կը կուտակին . ցորենն և ևս կը սուղնայ և հետզհետէ աւելի սաստիկ սովոյ ժամանակ կտոր մը հացի համար ամեն ունեցածնիս ալ կու տանք :

— Յայտնի է , ըսաւ Անդրէաս . առաջին բանն ապրիլն է . սակայն ես միշտ կը կարծէի թէ ցորենի գինը պակսելուն համեմատ կը շատնայ , և թէ կիսով պակաս ըլլալուն համար կիսով կը բարձրանայ , և թէ ժողովրդեան կէսը մեռնելու վտանգի մէջ ըլլայ : կը կարծէի նաև թէ երբ գինը կիսով վար կ'իջնէ աղէկ հունձք ետքը՝ ըսել ըլլայ թէ եղած ցորենը բաւական է երկու տարի երկրին մննդեանը :

— Ասիկա շատ սովորական սխալ մունք է , յարեց Տիւբրէ . ցորենի գինը շիբարձրանար կամ չիջնար պակսելուն կամ աւելնալուն համեմատ , այլ մեծագոյն համեմատութեամբ . զիտելով ինչ որ հանդիպեր է շատ մը դիպուածի մէջ հասկըցուած է թէ 5 առ 100 պակսութիւնը ցորենոյ գինը կ'աւելցընէ 30 առ 100 . իսկ 10 առ 100 պակսութիւնը 80 կ'աւելցընէ . 15 առ 100ը կ'աւելցընէ 150 առ 100 . եթէ 20 առ 100 է պակասը՝ գինը գրեթէ եռապատիկ է . վերջապէս՝ եթէ քառորդն է՝ գինը շատ անդամ շատ աւելի է քան գըառապատիկը :

Պէտք է զիտնալ նաև որ ամենապարզ պատճառի համար խակդրան եղածէն շատ մեծագոյն կը համարուի . և մէյմը որ խնդրողութիւնը սովորական համեմատութենէն կ'ելլէ՝ ընծայութիւնը կը նուազի . ամեն ցորեն ունեցողք

որոնք պէտք չունին վաճառելու՝ վաճառանոց տանելէ ետ կը կենան . զիտն թէ սակաւագիւտ ըլլալովը զինը կը բարձրանայ և կ'ընտրեն աւելի սպասելոր սուղնայ , որպէս զի ծանր զնով վաճառեն : Իրենց հաշուովը ցորենը սակաւագիւտ կ'ըլլայ վաճառանոցին մէջ և բնական պատճառ մը կ'ըլլայ գնոց բարձրանալուն , որուն արդիւնքը կ'աւելնան վախի արդեանց վրայ :

— Բայց երբ ցորեն կայ , ըսաւ Անդրէաս յախուռն , ինչո՞ւ համար տէրութիւնը չըստիպեր որ վաճառանոցը ցորեննէ զուրկ չիմնայ :

— Երկու հարցմունք ընեմ քեզի Անդրէաս . ի՞նչպէս կը նայիր որոշել թէ որոնք որ օրը վաճառանոց ապրանք տանին . յետոյ ի՞նչպէս կը կանոնաւորէիր թէ որ վաճառանոցն երթան գնողները և ունեցածէն որչափ քանակ պէտք է տանի . տէրութիւնը լաբիւրինթոսի մը մէջ կը ձգես՝ յորմէ կարծեմթէ չիկըրնար ելլել : Մէյմ'ալ որ՝ ինչո՞ւ համար ստիպել կ'ուղես ցորեն ունեցողներն որ ծախեն երբ ոչ վափաք և ոչ պէտք ունին . ասանկ կը յարգես այլոց ազատութիւնը . ինչո՞ւ համար ցորենաբերք ամենուն պէս ազատ պիտի չըլլան ըստ իրենց կամացը տրամադրելու ունեցածնուն վրայ . միթէ կտաւ գործելու կամ փայտ հատանելու տեղ ցորեն բերել տանուն համար . ան ատեն պէտք է ցորենն բերել տալլը դաղրեցընել . ի՞նչ շահ կ'ըլլայ :

— Ընդհակառակն կորուստ կ'ըլլայ , կը հասկընամ . բայց եթէ այսպէս է՝ ինչո՞ւ համար տէրութիւնը գին մը չիկտրեր՝ յորմէ անդին անցնիլ չըլլայ , որպէս զի հացը միշտ ստանալի ըլլայ աղքատաց :

— Միշտ տէրութիւնը առաջ կը նետենք , և ահա նոր հարուած մը սեպհականութեան և այլոց ազատութեան : Ի՞նչ իրաւամբ կ'ուղես ստիպել զմէկը այս ինչ գնով ծախել ապրանքը՝ մինչդեռ կը նայ անոր քառորդը երկրին մէկը , առ առաւելն կէսը կրկին զնով ծախել : Եթէ կ'ուղես այս բանս ցորենի

Համար ընել, պէտք է անկողմնասէր ըլլալու. համար ամեն ուրիշ վաճառուց ալ ընել. բայց գիտես թէ ինչ կը հանդիպի. կրնամ ըսել քեզի՝ որովհետեւ փորձը գաղղիոյ և ուրիշ երկիրներու մէջ եղած է. այնպիսի ժամանակներ երբ չէր գիտցուեր հիմակուան պէս թէ ազատութիւնը պէտք է նախընտիր համարուի մարդկանց վերաբերութեանց մէջ :

Պատմագիրք կը յիշատակեն թէ 1315ին Անդղիա սովով տագնապեալ ըլլալով երբ ուտելեաց գինը ժողովը դեան միջին դասուց կարողութենէն վեր էր, ժողովարանը վճռեց որ ուտելեաց ամեն տեսակ ապրանք չափաւոր գնով ծախուին, զոր և սահմանեց. հետեանքն այս եղաւ որ ամենայն ուտելիք փոխանակ որոշեալ գնով ծախուելու՝ առաջուրնէ աւելի սուղցան. վաճառանոց ալ ապրանք չէր գար. քիչ ժամանակ անցաւ 1348ին Եւրոպա ապականող մեծ ժանտախտէն ետքը գործաւորը առիթ առնելով իրենց ծառայութեանց դինը բարձրացնելու համար աշխատաւորաց քիչութիւնը, ժողովարանը վճռեց որ կալուած և զրադանք չունեցող ամենայն ոք 60 տարուընէ վար պէտք էր աշխատեր որ և իցէ անձի համար որ աշխատութիւն տալ ուղէր, և առանց աւելի ոռճիկ մը պահանջել կարենալու քան զնախընթաց տարիները՝ մինչև 1346 :

— Ի՞նչ աղէկ ազատութիւն, ձայնարկեց Անդրէաս :

— Իրաւունք ունիս, Անդրէաս. ասիկա ազատութիւն չէ՝ այլ բռնաւորութեան յուեղոյն տեսակը. բայց ամեն բան չըսի. ժողովարանը հրամայեց միանգամայն ամենայն հացարարաց, մսավաճառաց և ուրիշ ուտելիքներ վաճառողաց չափաւոր գնով ծախել ապրանքնին. հետեանքը նոյնպէս եղաւ. ամենքը աշխատելէ կամ ծախելէ ետ կը կենային. ժողովարանն ստիպուեցաւ ուրիշ օրէնք զնել աշխատութեանց և ամենայն վաճառուց զինն որոշելու համար. ամենն ալ անօդուտ եղաւ.

պէտք եղաւ ազատ թողուլ որ ամեն մարդ զիտցածին պէս ընէ :

Քիչ առաջ 1304ին ֆիլիպպոս Գեղեցիկ թագաւորն ուղելով Գաղղիոյ վըրայ եկած հայի սաստիկ նուազութեամանակ ժողովուրդը դարմանել՝ կարծեց թէ իրմէ կը կախուէր գաղրեցընելը. ուստի հրամանագիր մը հրատարակեց յորում և Արգելեալ է ծախել՝ ընդպատժով զրաւման ստացուածոց լաւագոյն ցորենի զրուանը (le setier չափբարիզու) 40 բարիզեան զրամէ աւելի. լաւագոյն ոլոռան և գարւոյ զրուանը 30 զրամէ աւելի. լաւագոյն վարսակը 20 զրամէ աւելի, և այլն » : Միանգամայն հրամանհանեց, թէ ով պէտք եղածէն աւելի ցորեն ունիվաճառանոց զրկէ: Այս հրամանագրին ալ արդիւնքն այն եղաւ որ ուտելիքը օր ըստ օրէ սուղցաւ, և ֆիլիպպոս Գեղեցիկն իմանալով որ յուսացած վախճանին չհասաւ՝ ուրիշ մը հրատարակեց յետս կողելով առաջինը, և թողլով որ ամենքը ուղածնուն պէս ցորենը վաճառանոց տանին և տան այն ինչ գնով որ կարելի ըլլայ:

Նոր ատեններս գաղղիոյ մեծ խոռվութեան սկիզբները վստահութիւնը նուազելով ընդհանուր պակսութիւն եղեր էր հայի. վասն զի յայտնի գիտենք թէ այն ժամանակ հունձքը ձախորդ եղած չէր. ուտելեաց զինը չափաղանց էր. Դաշնաժողովը (Convention) նոյնպէս ուղեց ամենայն վաճառուց համար վերջին զին (maximum) մը կորել, որ քան զայն բարձր գնով ոչ ոք կարենայ ծախել. ինչ կարծէք. արդիւնքը իսպառ զրկումն եղաւ, և գաղղիա ահուզողով կը յիշէ այն վերջինը, որովհետեւ ոչ երբեք այնչափ ամեն բանէ զուրկ ութափուր մնաց. և բանն ինչուան այն կէտն հասեր էր որ հասարակաց անձկութեան դարման մ'ընելու համար բաժապետք (le représentant Barrière) ուրիշ հնարք չգտան բայց եթէ դաշնաժողովոյն առաջարկել յանուն հասարակաց ապրանաց փոյթ ունեցող ընկերութեան որ « ընդհանուր պահք և քաղաքային մեծպահք մը » հրամայէ:

վասն զի վերջին զին կտրելով պէտք է միանգամայն վաճառելու և վսճառանց տանելու ստիպել զմարդիկ, անական քննութեան այցելութիւններ ընել և յարատեն քննողութեան տակ ձգել զիրենք: Յայտնի է թէ ամենքը կը ծածկեն ունեցածնին՝ որպէս զի վերջին զինէն աւելի տուողներուն ծախեն. որովհետեւ երկիրը շատ պաշար չունենալով շատերը յանձն կ'առնուն որ ինչ գնով ըլլայ գնեն՝ քան թէ անօթութէն մեռնին. երկրորդ՝ եթէ ամեն տեսակ լիկանօք և բոնութեամբ ստիպուելու ըլլան մարդիկ եղածը կտրուած դնով ծախելու. երկիրը կատարեալ զրկման մէջ կ'ինայ, վասն զի ամենքը կը դադրին արդիւնաբերութենէ: Ահաւասիկ ուր կը հասնինք ամեն անզամ որ կ'ուզենք բոնաբարել բնութեան օրէնքը արդարութեան և ազատութեան ճամբէն զարտուղելով:

— Յայտնի եղաւ որ հարցուցածս կարելի չէ, ըսաւ Անդրէաս, բայց այն ատեն ազբատները հաց չեն կրնար զըտնել և սոսկալի խեղճութեան վտանգի մէջ կ'իյնան:

— Ոչ, Անդրէաս. վասն զի ընչեղք և բարեկեցիկը օգնութեան կը հասնին. բաց ասկէ՝ ընկերութիւնը զանազան հնարք մտածած է հացի կարօտութեան ժամանակ ազբատ ընտանեաց օգնելու համար. ամենէն պարզն է՝ երբ հացը մէկ զինէ մը անդին կ'անցնի պարզեագիրեր (հօն) տալ այն ընտանեաց՝ որոնցմով կրնան հացարարներէն չափաւոր դնով հաց առնուլ, և քաղաքային հոգաբարձու ընկերութիւր վրան կ'առնու մնացորդը վճարել. ասով կարօտ ընտանեաց պիտոյքը կը լեցուի առանց ցորենատեարց իրաւանցն ու ազատութեանը վսաս բերելու:

— Ասկէ աղէկը չկայ, ըսաւ Լէոնարտ. վասն զի չիկրնար ըլլալ մէկը որ արդարութեան և մարդկութեան ընկերակցութիւնը տեսնելով չուրախանայ. բայց որովհետեւ իւրագանչիւրոց իրաւունքը մեծարենիս կ'արդելու որ

վաճառելու՝ ևս առաւել կտրուած դնով մը վաճառելու ստիպումն չընենք մէ. կու, ցորենի զինը պէտք է անսահման կերպով բարձրանայ կրկին ազդեցութեանց ներքե, որ է ծախողաց աւելի շահելու վախն և փափաքը:

— Այս բանս չիհանդիպիր ոչ ցորենի և ոչ ուրիշ վաճառուց. ցորենը անշուշտ շատ կը բարձրանայ համեմատութք. վասն զի ապրանք մ'է որուն ամենքը պէտք ունին և մեծապէս կը վնտրուուի. բայց անսահման կերպով չիբարձրանար, և ահաւասիկ առաջին պատճա. ոը. երբ հունձքը քանի մը տարի շատ առատ եղած է՝ ցորենին շատ յարդ չունենալուն համար մշակողը քիչ կը ցանէ, որովհետեւ ցորենին զինն ինկած ըլլալով ըստ բաւականի ծախքը չիլեցըներ. ուրիշ բաներ մշակելու ետևէ կ'ըլլայ, ցորենաբերութիւնը կը նուազի և զիները կը բարձրանան: Եթէ ձախորդ հունձք վրայ դան՝ զիներու բարձրութիւնը յորդոր կ'ըլլայ մշակողին որ աւելի ցանէ, ինչպէս որ եղաւ այս տարի, և այս պարագայն կ'օգնէ բերոց առատանալուն: Ասանկ նիհար կովերու շրջանէն ետքը զէր կովուց շրջանը կու գայ. այսմ մեզի երաշխաւոր է մշակր շաց շահը:

Ուրիշ պատճառ մ'ալ է արգելք՝ ձախորդ տարեաց շրջանին մէջ ցորենոյ զընոյն անսահման կերպով բարձրանա. լուն նոյն իսկ վաճառողաց մէկմէկու մէջ նախանձորդութիւնն ու շահը: Նախ ցորեն մշակողը չեն կրնար անսահման ժամանակաւ պահել իրենց ցորենները, շատերը պէտք ունին ծախելու որպէս զի ծախքերնին հանեն ու մշակութիւննին առաջ տանին:

— Այն ատեն, կցեց լէոնարտոս, շահարարք (spéculateurs) մենավաճառ. ոռութեան (accaprager) կը զարնեն և երկիրն ամեննեին շահ չըներ:

— Ո՞հ. ահաւասիկ մենավաճառութեան կը զիմես որ հինդ ամիս առաջ մեզի այնչափ չարեաց պատճառ եղաւ. զարմացեր էի ինչուան հիմա ձեզմէ

շխելուս վրայ . շատ աղեկ . հիմա խօսինք շահարարաց և մենավաճառութեալ վրայ և տեսնենք թէ ինչ ծածկուած է այս մեծամեծ բառերուն տակ . բայց նախ կը սկըսիմ ըսել ձեզի թէ ինչ որ շահարարք կը մենավաճառեն՝ բարիք ընելու համար է : Շահերնին վաճառելու կը ստիպէ զիրենք , վասն զի մէկմէկու և չվաճառող ցորենարերաց հետ նախանձորդութեան մէջ կ'ըլլան , որ նշանաւոր նախանձորդութիւն ըսել է : Իրաւցընէ ամեն եղածը գնելու համար պէտք է որ շատ բազմաթիւ ըլլան : Գաղղիոյ տարեկան սպառելիք ցորենի քանակը 120 միլիոն եկտոլիտը ըլլալով , եթէ վեցերորդը պակաս կը համարինք՝ որ սոսկալի բան է , 100 միլիոն եկտոլիտը գնելիք կ'ունենային , որ սոսկ քսան ֆրանքով՝ որ շատ աժան գին ըսել է այս պիսի պարագայից մէջ , երկու միլիարի սարսափելի գումարը կը պահանջուինք : Ենթագրելով ալ որ կէսը միայն գնեն՝ զեռ ևս մէկ միլիարի ահաղին գումար կ'ըլլայ :

Այսպէս ըլլալուն պէս՝ նախանձորդութիւն կը մտնէ նոյն իսկ դրամատեարց մէջ , որոնք ծախելու կը յորդորուին , որպէս զի բարիք արդիւնաորեն երբ ցորենը մէկ զին մը առած է . ամենքը կը վախեն չըլլայ թէ շահերնին նուազի վաճառումը ուշացնելնուն համար : Ուստի վախելով որ չըլլայ թէ բարերարութեամբ պատասխանատուութեան տակ իյնան՝ կ'արգելուին ցորեննին պահելէն . սակայն եթէ մենավաճառք ոչ՝ բայց ուրիշները նախանձորդութեան կ'ելլեն . օտարք իսկ մասնակից կ'ըլլան և ցորենն ամեն կողմանէ կը թափի . այս նոր նախանձորդութեալ վախը բաւական է սոսկ մենավաճառաց միտքն հաստատելու՝ որ ծախեն :

Կը տեսնէք ուրեմն որ ցորենի գնոյն անսահման սղութիւնը մենավաճառութեանց պատճառաւ վախնալու բան չէ . այս սղութեան մէջ բնական չափ կայ որ է նոյն իսկ յէսութեան ցորենին . որպէս զի սղութիւնը չափազանց ըլլայ՝ պէտք է որ պակասն ալ չափազանց ըլլայ . արդ ձեզի ըսի թէ ամենէն աւելի ձախորդ տարեաց մէջ շատ քիչ անգամ 30 օրը կ'անցնի , այսինքն Գաղղիոյ տարեկան սպառման տասներորդը : Միւս կողմանէ Աստուծոյ նախանամութիւնը շիներեր որ հունձքն աշխարհիս վրայ ամենուրեք առ հասարակ անյաջող ըլլայ : Եւ արդարեւ իսկ կլիմայից զանազանութեանը պատճառաւ , երբ Եւրոպայի քանի մը կողմերը հացի պակսութիւն կ'ըլլայ՝ ուրիշ հետու կամ մօտիկ կողմմը առատութիւն կ'ըլլայ , ինչպէս Պաղպիկի , Լեհաստանի կողմերը , Ուստաստանի ընդարձակ դաշտերը , Եգիպտոս և յետոյ Ամերիկայի անհուն տարածական երկիրը . և վերջապէս՝ նոյն իսկ Ափրիկէ՝ Աւստրալիա՝ գար մը առաջ անձանօթ եղող երկիրը , կը սկըսին մեզի ցորենատու ըլլալ , և որ մեծն է՝ պանչելի ցորեն կու տան :

Այս ամեն բանէս շատ կարեւոր հետևանք կը ծագին զոր դալ անդամ կը քննենք :

Ուսի:

Կը շարունակուի :



Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն

(Տես Երես 80.)

Է . — Երուսաղէմ (Հարունակորիւն) :

Սըրոյ Յարութեան Եկեղեցիէն ետքը , Երուսաղեմի մեծագործ շէնքերուն կարգն է Մզկիրն Խօմէր խալիքայի , ուր որ ճիշտ շինուած էր Երբեմն Սողմոնի Տաճարն , որ եղաւ 'ի հիացումն աշխարհի . այն Տաճարն զոր մինչև ցայսօր արտասուալից աշօք կը փնտուն Հրեայք 'ի սփոփանս իրենց աղէտիցը :

Եւ որովհետև մեր կենաց մէջ անցեալը անխղելի կերպիւ միացեալ է ներկային հետ , անոր համար յառաջ